

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԵՌՆԱԴԻՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ



Ա. Խաչի Վերացման տօնին օրը, Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Նորին Ամենապատութիւն Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կուսակրօն քահանայութեան կոչեց երկու նորընծաներ և վերանուանեց զանոնք Տէր Գեղարդ և Տէր Ասպետ Արեղաներ:

Ձեռնադրութեան սրտաւուչ այս արարողութիւնը ոչինչով կը բացառուէր իր նախորդներէն: Վերջին տասնչորս տարիներու ընթացքին, Նորին Ամենապատութիւն գահակալութենէն ի վեր, քսաններկորդ և քսաններեքերորդ արեղայական այս ձեռնադրութիւնները, կու գային երկարելու գեղեցիկ շարքը այն ուժատեալներուն, որոնք կը կոչուին Միաբաններ Սրբոց Յակոբեանց: Անոնք կ'ընդունէին «Աստուածային և երկնային չորհչը, որ միշտ ինու ըդուքտու կարեաց Հայաստանեայց Եկեղեցւոյ», Աստուծոյ և մարդոց առջև յայտարարելով. «Մինչեւ ցվախճան կենացս, ուր ուրեք եղտանիցիմ, հաւատարմութիւնը և սրտի մտօք ծառայել Սրբոյ Աթոռոյու և տքնիլ վասն շինութեան և պայծառութեան նորին, նաև խանձախնդիր լինել պատուոյ և փառաց նորա և պաշտպանել զաղգային իրաւունս, որ ի Տնօրինական Սրբավայրս»:

Երիտասարդ արեղաներու այս ձեռնադրութիւններով, որոնք իրարու յաջորդեցին Ս. Աթոռէն ներս, վերանորոգուեցաւ և թարմացաւ հին աւանդութիւնը Երուսաղէմի Պատրիարքութեան. Ըլլալ գինուորեալ պաշտպանը ազգային իրաւունքներուն «որ ի Տնօրինական Սրբավայրս»:

Դարերէ ի վեր Առաքելական այս Աթոռին սրբազան առաքելութիւնն է եղած վառ պահել լուսաւորչեան կանթելլը Ս. Տեղեաց Եկեղեցիներուն մէջ, անսպաս պահել Հայկական աղօթքը Քրիստոսի կեանքով նուիրագործուած Սրբատեղիներէն ներս և անընկուն հոկիչը ըլլալ ազգային իրաւունքներուն, որոնք մեր Եկեղեցին կը զասեն համահաւասար դիրքի վրայ Հռովմէական և Ուղղափառ Եկեղեցիներու շարքին, իրեւ մին երեք միակ իրաւասուեկեցիներէն, որոնք հոգ կը տանին միջազգային Սրբավայրերուն: Ս. Աթոռիս Առաքելականութիւնը մնացած պիտի ըլլար պատմական յատկանշում մը միայն, եթէ Երուսաղէմի միաբանութիւնը, Երբեմն նոյնիսկ իր արեան գնով, շարունակած չըլլար առաքելականութիւնն ընտղ իր առաքելութիւնը Ս. Երկրին մէջ:

Իրականին մէջ, քիչ անգամ արդար գնահանագոյի գընահատուած են Երուսաղէմի Միաբանին անգնահատելի դոհողու-

թիւնները, որով ան գիշեր և ցերեկ, անսպառ տոկունութեամբ և անսակարկ նուիրուածութեամբ, կ'արժեցնէ մեր Եկեղեցիին դիրքը միջազգային ուշադրութեան, ախորժակներուն և սաղբանքներուն առարկայ երուսաղէմին մէջ: Իր առօրեայ և մանր հաշիներուն մէջ կորուած, մեր ժողովուրդը հեռու է բմբոնելէ կարեռ դութիւնը երուսաղէմ քաղաքին ընդհանրապէս և մեր Եկեղեցոյ դիրքին երուսաղէմի մէջ, մասնաւորապէս:

Քրիստոնէութեան առաջին օրերէն ի վեր, քրիստոնեայ մեծ ու փոքր ամէն ժողովուրդ, Արևելքէն և Արևմուտքէն, փութաց Քրիստոսի մարգեղութեամբ սրբազրծուած այս երկիրը, «կարդալու», ինչպէս կ'ըսէ Լակրանժ, «աշխարհադիր Աւետարանի» (l'Évangile Géographique). «Հինգերորդ» այս Աւետարանիր, զրուած Բեթղեհէմի քարերով, Գալիլիոյ ծովու ալիքներով և Երուսաղէմի ձիթենիներով, նոյնքուն ներչնչից և թերեւ աւելի անմիջականութէն թելաղբական քան չորս Աւետարանները: Հոռվմի կայսրին և Խաչակիր թագաւորին հետ եկան նաև Հայոց թոգուոր և Նախարար: Բեթղեհէմի Ալյոհին, Գեթսիմանիի պարտէղին և Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ հոռվմէական փառաւորութեամբ բարձրացուած տաճարներուն կողքին, Հայ իշխաններն ալ կանգնեցին հայկական տաճարներ և սրբատեղիներ: Հայուն նման եկան հաև Եղիպտոսի Ղպտիները, Միջազգեաքի Ասորիները, Կովկասի Վրացիները, Լիբանանի Մարօնիթները և երկար դարեր աիրող դիրք գրաւեցին Ս. Երկրին և մանաւանդ միջազգային Սրբավայրերուն մէջ: Ապա եկան նաև Ռւղղափառ անկախ Եկեղեցիներ, ինչպէս Ռուսականը, Ռումանականը և ուրիշներ, մեծ պետութիւններու շուրջ: Առաջինները հետքեր թողուցին միայն, յիշատակութեան մը արժանի, իսկ վերջինները Եկեղեցիներ և վանքեր կառուցին, առանց կարենալ թափանցելու Սրբատեղիներին ներս: Հայերը միայն, վեցերորդ դարէն ի վեր, հիմնեցին և կանոնագունդեցին Պատրիարքական իշխանութիւնը, իր փառքով և իրաւասութիւններով: Հոռվմէական բանակին և Խաչակիրներու սուրի ոյժին դիմաց՝ Երուսաղէմի Հայ Միարանութեան Հոգիի դէնքը և աղքային դիտակցութիւնը անդամ մը ևս փաստեցին թէ «Հոգի առաւելէ է քան զմարմին» և թէ որակր ի վերջոյ կը յաղթէ քանակին: Հարիւրաւոր միլիոններ հաշուող Լատին և Յոյն Եկեղեցիներուն դիմաց՝ Համագօր իրաւունքներու սրահանաց թիւնը մեր փոքր Եկեղեցիին ի նպաստ, Ս. Յակոբեանց Միարանին կատարած հրաշագործութիւնն է, անտարակոյս:

Եթէ հիմնած չըլլային տպարան, ընդօրինակած չըլլային ձեռագրեր, դասատուի և կրթական մշակի ծանր բեռը առած չըլլային իրենց ուսերուն, այլ նախանձախնդիր մատակարարութիւնը կատարած ըլլային Սուրբ Տեղերուն և աքնած՝ պայծառ պահելու հայկականութիւնը երուսաղէմի, բառ պէտի ըլլար այն՝ որ Երուսաղէմի զինուորեալ միարանները արժանացած ըլլային և արժանանային ազգիս երախտագէտ գնահաւատումին:

Սրբազան աւանդութիւն մըն է որ կը շարունակուի: Հայ Ե-

բուսաղէմին յատուկ ոգիով մը, որ դարերու կնիքով մըն է կըոշ-
մած ամէն զինուորեալ միաբանի հոգին, անցեալէն ժառանգը-
ւած ամէն գանձ, հոգեորթ թէ նիւթական, կը պահուի այստեղ ան-
շեղ պահպանողականութեամբ: Հպարտութեամբ մը, որուն խորքը
ցաւ է անշուշտ, կը հաստատենք թէ ոչ մէկ նուիրական Աթոռի
կամ վանքի մէջ, հայրենիքին ներս և դուրս, բծախնդրութեամբ կը
պահուի հայ ծիսակատարութիւններու, սրբազն արարողութիւն-
ներու, ժամակարգութեան և խորհրդակատարութիւններու ան-
փոխարինելի ժառանգը, իր հնամեայ հարազատութեամբ և
ամբողջական գեղեցկութեամբ, ինչպէս Երուսաղէմի Հայ եկեղե-
ցիներէն ներս:

Պահպանողականութիւնը մտայնութիւն մըն է, որ կարծ-
րացած և անթափանց կղղիացում մը կամ կեանքին հետ իր կապե-
րը կորսնցուցած կուրութիւն մը ախտանիշող հոգեկանութեան մը
հակառակ, պայծառ գիտակցութիւնը կը յարացուցէ այն եկեղե-
ցականներուն, որոնք իրենց հոգին նոյնացուցած Եկեղեցիին հետ,
կ'ապրին անոր ամբողջական կեանքով: Եկեղեցին անոնց համար,
անցեալին մէջ իր կրթական և մշակութային գերը կատարած,
այսօրուան Սփիւռքի մէջ ալ աղդային իր պատասխանատուաթիւնը
շարունակող հաստատութիւն մը չէ գիխաւորաբար, այլ հոգեկան
խորունկ այն ներկայութիւնը, որուն ընդերքէն կը հոսի հաւատքի
կենսատու ջուրը, Աստուծոյ հոգին: Առանց հաւատքի, առանց
հաւատամքի և հոգեկան այն կապին որ մեզ անդամը կ'ընէ Եկեղե-
ցիի ամբողջական մարմնին, Եկեղեցին կը վերածուի հաստատու-
թեան մը, հիմնարկի մը, կազմակերպութեան մը, ի շարս այլոց:
Ան կը պարպուի իր ոգիէն, յաւիտենականութեան առաջնորդող իր
ոյժէն, ժամանակի ժանգին և պարագաներու փոփոխականու-
թեան դիմացող ինքնավատահութենէն, որով Հայ եկեղեցականը
ինքինք կը զգայ պաշտօնեան Աստուծոյ և ոչ թէ մարդոց, ծառան
իր Եկեղեցիին և Ազգին և ոչ թէ տէրը անոնց, առաքեալը իր հա-
ւատքին և ոչ թէ գանձապահը: Սերմնացանն է ան, որ իր ժառան-
գած սերմերը, հոգեկան մեր արժէքները, կը յանձնէ հողին, խոր
այն յոյսով որ բազմապատիկ պիտի վերածնին: Հաղորդութիւն
բաշխող ձեռքն է ան, որ կը կապէ ներկան անցեալին, այսօրուան
Հայը իր հայրերու չունչին, ոգիին, հաւատքին և հայկականու-
թեան: Աղօթող բերանն է ան, որ մեր ժողովուրդին ցաւն ու տա-
ռապանքը կը մատուցանէ Խաչեցեալին, այրող խունկի նման
բարձրացներով իր հոգիին բոյրը, յարութիւն և անմահութիւն
խոստացող Քրիստոսի պարապ Գերեզմանին առջև: Թերես, վաղ-
ուան սուրբն է ան:

Տակաւին շատ մօտ անցեալին, Երբ չէինք աշխարհացրիւ
սփիւռք, Երուսաղէմի Սիաբանը վանական մըն էր միայն, իր վան-
քի հոգեորթ և մշակութային աշխատանքին նուիրուած: Մեր ժողո-
վուրդին հետ, նոր երկինքներու և նոր պայմաններու մէջ գաղութ
դարձած մեր կեանքը պահանջեց Երուսաղէմի Ս. Աթոռէն որ հո-
գեորթ հովուութեան դրկէ իր միաբանները: Ի գին ինքնազրկումի,

Պատրիարքարանս տրամադրեց մեր ժողովուրդին իր լաւագոյն ոյժերը։ Հայց Եկեղեցիի թեմերուն մէջ՝ Երուսաղէմէն առաքուած բարձրաստիճան Եկեղեցականութիւնը և միարանները կը հաշուեն երեսուն և հինգ Արքեպիսկոպոս, Եպիսկոպոս և Վարդապետ։ Մինչև այսօր, Ս. Աթոռոս կը փորձէ հասնիլ ամէն պէտքի և գոհացնել ամէն պահանջ, երբ Եկեղեցական մը կ'ուզուի անհովիւ մնացած Եկեղեցիի մը համար։

Երուսաղէմի մէջ, վերջին տասը տարիներու ընթացքին ձեռնադրուած քսանէ աւելի Եկեղեցականներէն տասնչորսը դուրս են Ս. Աթոռոէն։ Մեր ժողովուրդի հոգեոր ծառայութեան նուիրուած այդ երիտասարդ հոգինները կը տանին Հայ համայնքներուն՝ Երուսաղէմի ողին։ Տնօրինական Սրբավայրերու պաշտամունքին մէջ թրծուած այն ողին, որ իր կոչումին երեք աղքիւրներէն կը բխի. պահել անցեալի ժառանգը, շարունակել Եկեղեցիին սրբազն առաքելութիւնը և բծախնդրութեամբ մշակել ազգային արժէքները։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կաթողիկոսութեան հաւատարիմ թեմերէն ներս, անոնք գաղափարախօսներն են մեր Եկեղեցիի միութեան սրբազն սկզբունքին, որ հիմնաքարն է Երուսաղէմի Պատրիարքութեան Եկեցուածքին, մեր Եկեղեցին վիրաւորող պառակտումներուն դիմաց։ Մենք կը հաւատանք թէ անցեալին ժառանգուած և նոյն ժողովուրդի նահատակութեան արիւնով սրբացած մեր Եկեղեցիին միութիւնը պահել և պաշտպանել Ս. Էջմիածնի գերազոյն հեղինակութեան շուրջ, սկզբունք մըն է, որ չ' կը նար սահարկութեան և ժամանակաւոր նկատումներու զոհը ըւլալ։ Անխարդախ պահել այս համոզումը և անխռով՝ Ս. Էջմիածնի Սրբութեան խորանին նկատմամբ հաւատացեալ հոգիին սէրը, Աթոռէս թեմերու ծառայութեան գացած միարաններու նշանաբանը եղած է, երկար արիններէ ի վեր։

Կը հաւատանք թէ ձեռնադրուած վերջին արեղանները, իրենց նախորդներուն նման, Աթոռէն ներս թէ դուրս, պիտի շարունակեն սրբազն աւանդութիւնը Ս. Յակոբեանց Առաքելական Աթոռին, իրենց հոգին ըրած կանթեղը «Աստուածային և երկնային չնորհք»ին, որ միշտ կը լեցնէ և պիտի լեցնէ «զպէտա կարեաց Հայաստանեայց Եկեղեցւոյ»։

Շ. Ա.

